

տրոս Գեորգիոսը ընծայուած է, ի սկիզբն մետասաներորդ դարուն, (1019—1058) թէ. պէտէ նշանաւոր հայկաբանը շատ աւելի հին կը գնեն սոյն երգը: Ահա բառ առ բառ մէջ կը բերենք Աւետիքեանի տպագրութեան և շարականաց մեկնութեան համեմատ. «Նոյն և զինքն իսկ տեսանմը Պրոպատիկէ աւազանին. յորս զընին բազմութիւնը ախտաձեւաց, ակնունելով վերտին ջուրցըն յուզման: — Աստանօր նորոգեցաւ մեզ աւազանն սելովմայ, ի բանալ զաշըս սըրտից առ ի մերժել զախտս հօգուց և մարմնոց»: (Վենետիկ, 1814, էջ 591): Արդ, ինչպէս կը տեսնուի, հեղինակը յիշխակութիւն կ'ընէ սուրբ մարտիրոսաց գերեզմանին վրայ կատարուած հրաշից և կը բաղդատէ զնոյն բեզեզգայի աւազանին հետ*:

Մինչև ցարդ ըսածնիս ամփոփիւ ուղելով և զարձնելով աչերնիս Ղփտի և Հայ Եկեղեցեաց վրայ, սոյն հետևութիւնս կ'ունենանք. թէ, այս երկու Եկեղեցիք միայն են որ տարակուսանաց տեղի կու տան այդ համարներու մասին, մինչդեռ այլք՝ եթէ՛ մատենաբարաց վկայութեամբք, եթէ՛ թարգմանութեամբք, և եթէ՛ պաշտամամբք՝ կը հաստատեն 3—4 տուները: — Կը մնայ մեզ քանի մը խօսք ալ ձեռագրաց համար ըսել: Եւրայարեղի

կը յիշէ զՄայրազոմեցի, Ղուկասու իԲ. 43—44 տուններու համար: (Տես Չամչեան. Պատմ. Հայոց. Հա. Բ. էջ 362):

* Նոյն շարականի մեկնութեան մէջ, կը յիշուի Պրոպատիկէն՝ յազօթան ոտնուրուայի, հետեւալ կերպով, որ անձանթ մնացած է անշուշտ Աբնօ Martinի. «Քուտնօ զաղա և զանօրէնութիւն հօգուց մերոց՝ ի ձեռն ջրոս այսօրիկ... որպէս զանազան ախտսն ի ձեռն յուզման ջուրցն սելովմայ»: (էջ 253):



ՍՈՒՐՃ — Կը խօսի ազգագրական, հասարակական, քաղաքական, գրայիտական միւթոց վրայ: Խմբագիր Աետիք Արասխանեանց: — Գլխն է տարեկան 30 ֆռ.: Կապէ TIFLIS, Rédaction de la revue MURTCB.

ԵՂՄՈՆԴՈՅ ԴԷ ԱՄԻՉԻՍ

Ճ Ա Ռ Ե Ր

(Շար. տես էջ 258)

Ե.

ՄԱՆՉԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

(1895)

ՊՈՒՔ, սիրելի տղաք, ձեր ներկայ միճակին մէջ, իրրև ժողովուած ճանապարհորդներ էք շոգնաւի մը խելքը, որ խարխիս վերցնելու վրայ է երկայն ճանապարհորդութեան մը համար. հաւատք ունիք յաջող ուղևորութեան մը մէջ, փոփոխուած մեծամեծ տեսարաններով, և զուարթացած նոր և հաճոյական յուզումներով, և խաղաղ կեանքի մը բոլոր հանգստութիւններով: Բայց մտածեցէք այսօրուընէ, որ զուք միայն, հաւասար և բարեկամ, պիտի չկտրէք ովկիանոսը. որ հանդիպակաց զուկը զեղեցիկ սրահին՝ որուն մէջ պիտի նստիք շքեղ սեղանի մը, լայն միջոցներէն անդին, ուր, կարգալով և ուրախ բաներու վրայ խօսելով, կը պտըտիք ազատաբար, կայ աղքատ և երեսէ ձգուած մարդիկներու ամբոխ մը, որ շարժելու հազիւ քիչ մը տեղ ունի, նիթարկուած օդի անբարեխառնութիւններու և ձախորդութիւններու, և տխուր յիշատակներով լեցուն, և խողոված շարագուշակ նախազանձութիւններով, և եղած աւելի տրտում ձեր զուարթ հանգստութեան երևոյթնէ. և թէ այս ամբոխը բաղկացած է ձեր եղբայրներէն և ձեր քոյրերէն, որ ձեզի համար աշխատեցան և պիտի աշխատին, և կապուած են ձեզի հետ իտալացի արեանը և Գրիստոսի կրօնքին կրկին կապելով:

Նախ և յառաջ, մարքերնիդ այս մտածութիւնը զրէք, որ զուք բաղդաւոր ծնաք. վասն

զի անոնք որ շնն ճանչնար և շնն յարդեր
իրենց մէջ բաղդին շնորհքները, շնն տեսնար
ուրիշներուն մէջ թշուառութեան վերքերը և
կարեկից շնն ըլլար:

Մի՛ կարծէք, սակայն, որ ձեր առանձնա-
շնորհութիւն ունեցող վիճակը չյարգելունւ՛
ես ձեզի յանդիմանութիւն տամ: Բարեբաստ
բաղդի մէջ ծնած և անփորձ ուրիշ ամէն
վիճակի, բնական է որ դուք գրեթէ ձեզի
իրաւունք կարծէք զայն: Ի ոչ միայն այս,
այլ թէ նաև չհամարիք զայն բաւական ազ-
նիւ, և թէ գանգըտիք դուք շատ բաներէ,
որ դժբաղդ տղայոց պիտի երևնային անգին
բարիքներ:

Սակայն զոտածեցէք:

Իրիկունը, երբ ձեր ննջարանին մէջ կը
յիշէ՛ք՝ բանտարկեալներու տրտմութեամբ՝
տանը սենեակը և անկողինը, մտածեցէք քեզ
մը ձեր երկրիկն անհամար տղայոց, որ մեծ
քաղաքներուն մէջ, կը պառկին զզ զզ Ի-
րենց ընտանիքներուն հետ սողորմելի ձեղուն-
ներու մէջ, ուր հովը կը փչէ ապակիներուն
ձեղըռածներէն, կամ առանց պատուհան-
ներու մթին ծակերու մէջ, պլուսինին հանգ-
չեցուցած շիմէն գտրտ, որպէս զի խղրուած
չմտնին. մտածեցէք ուրիշ անհամարներու՝
որ կը պառկին գարշահոտ ախոռներուն մէջ,
բաց խոտնոցներու վրայ, հիւշերու մէջ՝ ուր
կը կաթկըթէ ջուրը, լոններու փորոքներուն
ներսը, կամ ահռելի խցիկներուն պատերուն
մէջ, անասուններու և խոտերու մէջ. մտա-
ծեցէք անոնց՝ որ կը պառկին, կծկըտած և
ցուրտէն դողըղղուն, ունենալով միայն ծած-
կոյթ իրենց վրայի ցնցոտիները, մերկ տախ-
տակամածներու կամ որդնոտած յարդի վը-
րայ, կամ ամայի ճամբաներու մէջ վեր վեր
ինկնող սայլերու վրայ, պիշիներէ տատանած
փոխադրիչ-նաւակներու խորը, բնակարան-
ներու և շոռաշոռ գործատուններու առաս-
տաղակալներուն վրայ, ուր հարիւր անգամ
ընդհատուած քունի մը տանջանքը կը քա-
շեն. մտածեցէք բոլոր այն աղքատ տղայոց,
որ կը նախանձին պահապան շուններուն
խղիկին և արգելոցներու գազաններուն գա-
ռազդին, և թէ պատարկաշրջիկ շնն և ոչ
պարագորդ, ոչ զրէք, այլ սակայն կ'ան-

ցընեն զիշերը այն կերպով՝ ծանր կամ նող-
կայի աշխատութիւններով ամբողջ օրը տա-
ռապելէն ետքը, որ ստիպուած պիտի ըլլայիք
անոնց տեղը դուք բնեւո՛ւ եթէ անոնք այն
գործերը չընէին, վասն զի աշխատութիւն-
ներ են՝ որ առանց անոնց ընկերութիւնը
չի կրնար ապրիլ. մտածեցէք ասոր, — տղաք,
— և ձեզի ննջարանը պիտի շերտնայ տխուր,
և ոչ պինդ անկողինը, և ոչ հանգիստը քիչ:
Դուք, ինչպէս ձեր աստիճանի բոլոր
տղաք, յիշելով ընտանիքին սեղանը, սովո-
րութիւն ունիք գանգըտելու դպրոցի սեղա-
նէն: Արդ, երբոր կը նստիք ձաշուրու, մտա-
ծեցէք թէ ինչպէս կը սնանին անոնցմէ մե-
ծագոյն մասը՝ որ կը մշակեն այն հողը
ուսկից կու գայ մեզի ամէն սնունդ. մտա-
ծեցէք որ անոնցմէ միլիոններ, որոնք տաս-
ուերկու ժամ կ'աշխատին օրը, սաստիկ
տաքին, անձրևին, ցորտ հովիւն, կայերու
փոշիին մէջ և ճախճախուտներու ջուրին մէջ,
մղելով անպարար կռիւ մը շարութեան և սա-
ռոյցին հետ, մրբիկներու և եղեամներու հետ,
միջատներու և գաղտասերներու հետ, զողա-
լով կարկուտէն՝ որ մէկ ժամուան մէջ տա-
րուան մը աշխատութիւնները կը փանցնէ,
գետերու սողողներէն՝ որ կ'աւրըշտըկեն
դաշտերը, ձիւնի հիւսերէն որ տուններ կը
թաղեն, որ քարերու վրայ կը քաշեն բուպիկ
կոշիկները չամշեցնելու համար, որ տասը
միսն կ'ընեն ոտքով՝ Փրանք մը վատակելու
համար, որ բղեղնիկ կը յոգնեցնեն հարիւրեակ
մը ինայելու համար. մտածեցէք որ անոնց-
մէ միլիոններ շնն կրնար և ոչ պէտք եղա-
ծին չափ աղ զնե՛ր՝ համայնելու համար լա-
զուտի ալիւրը՝ որով կը կշտանան, որ կ'ու-
տեն հաց մը որ ձեր ստամոքսը որ փշրէր,
որ շնն իմք բայց եթէ ջուր ասորուն եւ
րեհհարիւր օրը, որ կը նկատեն միւր իբրև
իշխաններու զեղխութիւն մը, և թէ իրենք
զիրենք բաղդաւոր կը համարէին եթէ կա-
րենային սնանիլ շաբաթը անգամ մը՝ ինչ-
պէս դուք կը սնանիք օրը երկու անգամ:
Մտածեցէք ասոր, տղաք, և զձեզ պիտի
գոհացնէ անպանծոյճ սեղանը, որուն կը
նստիք:

Կը տրտնջաք դուք երբեմն յոգնեցուցիչ

ուսմունքներուն վրայ, աղմուած ազատութեան վրայ, անսաշտ բարեկարգութեան վրայ : Մակայն մտածեցէք թէ որչափ պէտք է սոր վիճի՝ սրպէս զի ձեր իմացական աշխատութիւնները համապատասխանն նիւթական աշխատութիւններուն՝ որով կ'աշխատին ձեր հասակի հազարաւոր զործաւորներու խումն բազմութիւնը : Կ'ըսէք դուք. — Անոնք ընկերութեան համար բազուկներով կ'աշխատին, մենք՝ մտքով. տարբեր է աշխատութիւններու տեսակը. ամէն մէկուն իր ասպարէզը : — Աղէկ է բայց որովհետեւ երկու ասպարէզներէն անելի հաճոյակարէն և անելի սրգատաւորը ձեզի ինկած է, անոնք իրաւունք կ'ունենային ըսելու ձեզի՝ թէ ձեր ասպարէզին մէջ ստուգիւ ձեր պարտքը կատարելու համար՝ պէտք է աշխատիք խիստ անելի պտտրաստակնութեամբ և շատ լաւագոյն արդիւնքով՝ որչափ շատերնիզ չէք ընել : Անոնք ամէնքը կ'աշխատին, և շատերը, իրենց ուժին տարողութենէն ալ անելի. ձեզմէ քանիները կ'աշխատին իրաւցնէ, և քանիները իրենց ուժին բոլոր շահովը : Ուսմունքներու կեանքը ձեզի խիստ կ'երեւայ, որ սակայն ունի այնչափ հանդիսանք և այնչափ վարձատրութիւններ : Եւ անոնք չունին ոչ արձակուրդներ, ոչ մրցանակներ, ոչ պատիւներ : Գուր կը զովամակիք ազատութեան պակասութեանը վրայ, և անոնք, ուժերէ սպառած երբ օրը վերջացած է, չեն կրնար և ոչ վայելչ այն ամենաբարձր որ իրենց շնորհուած է : Գուր կը գանդատիք բարեկարգութեան վրայ : Եւ անոնք ալ ունին բարեկարգութիւն՝ մ. բայց առանց ներողութիւններու և առանց մարդավարութիւններու, որ փոխանակ յորպորելու՝ կը սպառնայ, փոխանակ կշտամբելու՝ կը գարնէ, և կը պատմէ յանցաւորը՝ նետելով զինքը առանց հացի ճամբուն մէջտեղ : Մտածեցէք ասոր, տղաք, և պիտի սորվիք անելի եռանդով, և զբօսանքը ձեզի անելի քաղցր պիտի երևնայ, և հնազանդութիւնը պիտի գայ ձեզի անելի դիւրին : Սորվեցէք. բայց մի մտածէք որ կրթութեան առանձնաշնորհութիւնը ձեզի իրաւունք տայ քամահարներով նայելու բազմութեան՝ որ չի գիտեր թէ ինչու չի կրնար և չկրցայ սոր.

վի : Եւ ոչ կարծեցէք որ կրթութիւնը ինքիրմով միայն, առանց բանավարութեան ուժին՝ որ մեծ մասամբ կու գայ բնաւորութեան Հանգամանքէն, առանց հողոյն մղու մին՝ որ կը փնտռէ անկեղծօրէն ճշմարտը և արդարը, բաւական ըլլայ տալու կրթուած մարդուն մեծ առաւելութիւն մը՝ անկրթութեամբին վրայ : Մտածեցէք որ նոյնպէս դիւրաւ ջնորել կու տայ կրթը՝ որչափ տղիւտութիւնը. որ փցուն և չարակամ մարդու մը հմուտ միտքը չի հասկնար շատ բաներ, զոր կը հասկնայ բարի և վեհանձն մարդու մը անհմուտ միտքը. որ ու՛ր որ իրեն կրթութիւնը ամբարտաւանութեան օգտին ե յատուկ շահերուն համար միայն կը զործածէ, բանի տեղ չզննելով և փճացնելով ուրիշին տղիւտութիւնը, ուրիշ բան չէ բայց նրբամիտ բարբարոս մը, իրեն եղբայրներուն փեսայն համար զինուած, տղէտ չարագործ է մը շատ անելի անտանելի ընկերութեան : Մտածեցէք որ բնու ուսմունքէ մը անտեղեակ մեծ բազմութեան մէջ՝ կայ մեծ զօրաւոր և սուր իմացականութիւններու ան թիւ մը, որոնց հետ, շատ մը նիւթերու վրայ նաև գիտնական հանճարը կը դժուարանայ վիճարանելու : Մտածեցէք քանի մարդիկներ ստորին դասակարգի մէջ ծնած, և մեծցած առանց դպրոցական դաստիարակութեան մը, վեր կը բարձրանան ողջմասութեան և փորձաւորութեան պարզ զօրութեամբը և իրենց նմանիներուն կը մատուցանեն մեծամեծ ծառայութիւններ : Մտածեցէք մեծ խաղացի մը այն վճարն. — «մարդասիրութեան զգացումը որ կը ծնանի տղեկին սրտին մէջ՝ նայնչափ ծանրակշիռ է և ազնուական որչափ ընդարձակ իմաստը՝ որ մեծ խորհողին մտքին մէջ կը ծագի» : — Մտածեցէք, տղաք, այս ամէն բանին, և համեստ պիտի ըլլաք :

Եւ ոչ ալ հպարտացէք լեզուի և ազնուական կերպերու վրայ՝ որով դաստիարակեց զձեզ ընտանիքը և կը շարունակէ դաստիարակելու զձեզ զպրօքը. մի անունով վերցնէք այս համարումներու ամէն արժանաւարութիւն՝ զանոնք շտապողը նկատելով իրեն զրկուած հողոյն ազնուական յատկութիւններէն, և որոնց իրենց սրիշ բան չեն բայց նշան մը,

ոչ եթէ փորձ մը: Մտածեցէք թէ քանինք որ կը խօսին և կը ճառեն արուեստք լիբայ ազ- նուական կերպով, վասն զի այն արուեստը կարեոր է ապրելու և առաւելութիւն ստա- նայու համար բնկերական զասակարգին մէջ՝ որուն մէջ ծնած են, և թէ թեթեւ պատճառ- ներ բաւական են փոխել տալու կերպերը և լեզուն անոր՝ որ եւելօք կը պարծենայ թէ պերազանց կերպով սնի զանոնք: Նայեցէք թէ որչափ շնչին բան են խօսակցութեան և ճարտի գեղեցիկ ձևերը, մարդկային հոգոյն խորհրդաւոր խորութեան նկատումով, որուն մէջ կը ծածկուին, մինչև որ դէպք մի դե- բոնք բնութեամբ դուրս չճանէ, այնքան բարերար ուժեր և այնքան չար բերումներ, որոնց լիբայ և ոչ տարտամ խիղճ մը ու- նինք: Մտածեցէք նաև որ ազնուական կեր- պով զաստիարակուած մարդը, ոչ միայն ձևերուն մէջ, այլ սրտի մէջ, չի շափեր իր մարդավարութիւնը մարդկինբու վիճակէն. այլ մարդավար է ամենուն հետ միօրինակ, և թէ կը ճանչցուի մանաւանջ սակէ, որ ինքը ուրիշներուն կը հազորդէ, և զրեթէ առանց ուզելու կ'ազդէ, նաև ամենէն հետադներուն, իրեն յատուկ կերպերուն գերազանցութիւնը: Մտածեցէք որ ամենէն աւելի փափուկ մար- դավարութիւններու ներշնչումը և օրինակը սերէն առջ կու գայ. մտածեցէք նաև թէ որչափ բարութիւն, որչափ սպունկութիւն կայ աշխարհուս մէջ, որուն ձայնը խիստ է և խօսքը ումիկ. մտածեցէք թէ որչափ առա- տաձեռնութեան, ողորմութեան, զթութեան զարմանալի գործեր կը կատարուին անզա- դար բիտր մարդկիներէ, որ չեն գիտեր ար- տայայտել այն զգացումները շրթունքով և թէ արտաքին երևոյթիւն չեն մակաբերել տար զանոնք: Մտածեցէք այս ամէն բանէն, տղաք, և լլաք պիտի սիրելի և սիրուած:

Եւ ոչ իսկ փնտրեցէք հպարտութեան գոհունակութիւն մը Համեստ ըլլալու խղճին մէջ, վասն զի դուք հազու կը սկսիք կեան- քը, և կը սկսիք զայն ամենէն աւելի ուրախ գուշակութիւններով, առանց կրելու այն զրկանքներէն մէկը, այն ազտալի պիտոյք- ներէն մէկը՝ որ հոգին կը հրապուրեն շա- բին: Նկատեցէք որ ոչ որ կրնայ պարծե-

նայ իրաւընէ համեստ ըլլալուն լիբայ՝ դեռ մեծ փորձէ մը շանցուն, և թէ շատ դուրիւն է մեր գոհացուցած պիտոյքներուն լուծիւնը համեստութեան հետ փոխանակիլը: Նող- կանքէն որ կը ներշնչէ ձեզի եղեռնագործու- թիւնը, մի՛ զատեք երբեք արդարութիւնը՝ որ կը շափէ յանցանքին աստիճանը և կը սանձէ մարդկային բնութեանէն յուսահատե- լու ազտալի միտումը: Մտածեցէք որ ա- մենէն թշուառ եղեռնագործներէն մեծ մաս մը՝ ծնած են մուլութեան և զլատահմա- տութեան մէջ. որ մեծած են առանց ինտամբի, առանց զպրօքի, առանց ուրախութեան, ա- ռանց հաւատքի. որ կ'ատեն՝ վասն զի չսի- բուցան, որ անզուժ են վասն զի ընկճուե- ցան, որ ապականուած են՝ վասն զի աշ- խարհք եկան թունաւոր արիւնով, կամ մանկութիւնէն սկսեալ հոգիին թունաւորուած էր, և թէ, բանականութիւն և խիղճ ունե- նալէն առաջ, հրապուրուցան, մղուցանք, ընտալատուցան եղեռնագործութեան՝ նոյն իսկ անոնցմէ որ զրեքնք բարւոյն զաստիա- րակելու սրբազան պարտքն ունէին, և ասով նաև իշխանութիւնը և ուժը, շատ ճշմարիտ է, չարին մէջ հնազանդել տալու: Մտածե- ցէք որ կը շինուին զողեր և մարդասպա- ներ նոյն այն կերպով որով կը շինուին ճանկերը և զանակները՝ գործքք իրենք կը գործածեն, և թէ անոնցմէ շատերն ուրիշ- ներուն ձեռքերուն մէջ այն են ինչ որ են իրենց ձեռքերուն մէջ իրենց յատուկ գոր- ծիքները: Մտածեցէք որ ընկերական երե- սին կիրքերուն և անօրէն գործերուն մէջ՝ ամենքին ալ քիչ մը յանցանք ունինք — ամենքին — անհոգութեան յանցանք կամ գէշ օրինակի կամ գրգռութեան կամ անի- բաւութեան: Մտածեցէք այս ամէն բանին, տղաք և զուգ ունեցէք:

Վերջապէս, այն ժամերուն՝ որոնց մէջ զոհ էք աշխարհքէ, որոնց մէջ կը զգաք աւելի թափով զգայարանքներու, իմացողու- թեան և անձնասիրութեան գոհունակութիւն- ները՝ որ կ'ունենաք ծիծաղկոտ բնակութե- նէն, կեանքի հանգստութենէ, հեշտին աշ- խատութենէ, գեղեցկին մշակութենէ, ախոր- ժելի ընթերցանութիւններէ, մտածեցէք որ

այն գոհունակութիւնները ձեզի հայթայթելու համար՝ գործակից եղան է կ'ըլլան շարու-նակ մտորկային հազարաւոր արարածներ՝ որ գանձը շնն վայելեալ Մտածեցէք, որ, ձեր բնական գեղեցիկ տունը կառուցանելու համար, ձեզի նման շատ մը տղաք հանեցին ծանր բռներ երերուն սանդուղներէ ստակալի բարձրութիւններու, արևուն և հովին հարուածին տակ. որ զձեզ տաքցնող ատու-խը դուրս հանելու համար, ուրիշ տղաք սողացին ափսիթներս, վզերնուկ պարկ մը, ստորերկրայն ներքնուղիներու մտիթին և աղմկն մէջ, ուր տաքը միտերը կը հալեցնէ. որ ձեի բերելու, ոսկեզօծելու, գունաւորելու, մտքընլու համար հազար առարկաներ՝ որ ձեր աչքերը կը զուարճացնեն, որ շատ մը հարկաւոր կամ աւելորդ բաներ բերելու համար ձեզի հետուր երկիրներէ, որ ձեր հագած շուխաները և կտանները հիստելու համար, որ զձեզ կրթող և բքօցընող թուղ-թը շինելու, սառներ ձուլելու, զիրքերը շա-րելու համար, ուրիշ անթիւ տաքը կը շնչեն ստուտուրնէ մինչև իրիկուն փաստակար հիւ-թերու արտաշնչութենէն թաթխուած օդ մը, մութ և նեղ գործատուններու մէջ, թթու գոլորշիներու և մեքենաներու խլացուցիչ շառաչին մէջ. մտածեցէք, որ, հանգստու-թիւնները և հանոյքները՝ գործնք կը վայլէ՛ք ձեզի տալու համար, տղաքնները և պատա-նիներու մեծ թիւ մը կ'անձին տգեղցած կան-խահաս աշխատութիւններէ, կը մեռնին հա-լումաշ բարակ ցաւէ, թաղուած կը մնան գետնի ճեղքուածներէն, տանիքներէ կը գլորտկին վար ճամբաներուն վրայ, կը գա-հավիթին ծովու մէջ նստու կայմերէ, կտր-ցած են փուտերէ, կրճատուած գործատուն-ներու անիւներէ, այրած ողջ ողջ հանքերու կազերէ: Մտածեցէք այս ամէն բանին, տղաք, և պիտի պատուէք աղբատուութիւնը, սիրէք գործաւորները, և օրհնէք աշխատութիւնը:

Այս, մտածեցէք այս ամէն բանիս, ով տղաք, և ասոնցմով պատրաստեցէք զձեզ օպագային: Մտածեցէք որ ձեր պարտքերէն պիտի չըլլայ միակը և ոչ առաջինը՝ այն թէ բանաք ձեզի պատուաւոր ուղի մը աշ-խարհի մէջ. այլ թէ պարտական էք դիւ-

րացնելու ուրիշներուն կեանքի ճամբան. որ բաւական չէ ուրիշի բարիքը փափազելը, այլ պէտք է աշխատել ձեռք տալու անոր. որ բաւական չէ բարի ըլլալ, այլ պէտք է իրեն անձին չորս կողմը բարութիւնը արթնցը-նել. որ բաւական չէ համեստ ըլլալ, բայց պէտք է ջանալ այնպէս ընելու՝ որ մար-դիկներու մեծագոյն մասին համար այսպէս սոսկալի կերպով դժուարին չըլլայ համեստ մնալը: Մտածեցէք այն ամբողին, որ ակն-արկեցի ձեզի սիկրէն, որ պիտի ճանա-պարհորդէ ձեզի հետ սվիկանոսին վրայ, մտածեցէք որ կը տածանի այն և կը կուտի ամենուն համար, բաղպին և բնութեան հետ, և թէ աղքատ է և անմշակ և թշուառ, և թէ զայն միխթարելը, լուսաւորելը, բար-ձրացնելը լուսագոյն վիճակի՝ որուն կը հետ և իրաւունք ունի, ամենուն պարտքն է, ա-մենուն շահը, և ամէն քրիստոնեայ և քա-ղաքային ընկերութեան գերագոյն պաշտօնը: Դրէք անոր համար հիմակունը՞նէ աստջարու-թիւնը, որ ամէն անգամ որ կեանքի ըն-թացքին մէջ ծագի ձեր միտքը կամ ծա-նուցութի գաղափար մը, կամ թելադրութի գործ մը, կամ ազգուի գոհողութիւն մը, որ օգտակար կարծէք այն նպատակին, գուց պիտի պաշտպանէք գաղափարը, գործի ձեռք պիտի զարնէք, պիտի կատարէք գոհողու-թիւնը համարձակ և խորուս հպուով: Դրէք այս սգնուական աստջարութիւնս, և հաս-տատեցէք զայն ձեր կրօնքը այս խօսքերովս.

— Կը սիրեմ իմ նմանիներս, կը կրեմ սրտիս մէջ իրենց ցաւերը. կը հաւատամ մարդկային հօգուտն բարուքումին և քաղա-քականութեան յաղթական գատին, որ աշ-խարհընէ ընալինը պիտի ընէ խեղճութիւնը և եղծոնը, և պիտի բարձրացնէ ժողովուրդը կեանքի նոր արժանապատուութեան մը. կը յուսամ բարուոյն և ճշմարտին անմահ զօ-րութեանը վրայ, որ պիտի հաստատու մարդ-կանց մէջ արդարութիւնը և խաղաղութիւնը. պիտի նուիրեմ այս սուրբ գաղափարականին մտքիս և սրտիս բոլոր ուժերը, պիտի փո-խանցեմ իմ հաւատքս իմ գաւակներուս հօգուտն մէջ, և այս հաւատքովս պիտի մեռնիմ:

Քրդմ. Է. ԱՐԻՍՏԱՆԻՍ ԳԱՅՐԱՆՏԻՆԵՍ